

զայն այլանդակեք . այսպիսի գեղեցիկ ու անարատ ակնկալութեանց վրայ , որ զանոնք եղծանէք . այսպիսի վսեմկարողութեանց վրայ որ զանոնք փշացընէք : Իրաւամբք մարդ կը սոսկայ այն մեղապարտ անհոգութեանց վրայ , այն ամբարտաւան արհամարհութեանց վրայ , որոնք շատ անգամ դաստիարակութեանը կը վնասեն : || Ի՞ով բանիւ , մարդ չարչար կը զայրանայ այն ամբարիշտ քամահրանաց վրայ . բաց ըսեմ , այն վարձկան ու կեղծաւոր ինամբներու վրայ , որոնց որ մանկութիւնը շատ անգամ նպատակ ու զոհ կ'ըլլայ :

Այլ փափաքիմ այսպէս մտածել , թէ այս չարիքը սովորաբար մտածութեան ու անդրադարձութեն պակսութենէն առաջ կու գայ . չեն գիտեր , և այս ալխոստովանինք՝ որ ըստ արժանւոյն ետեէն ալչեն ըլլար որ սովորին թէ ինչպիսի մեծ քան է դաստիարակութեան գործքը : Իւրաւ է՝ որ բոլորովին չեն ուրանար թէ անհրաժեշտ հարկաւոր է ամենուն , և կը ճանչնան անհատներու , ընտանեաց , ու բոլոր ընկերութեան վրայ ունեցած անհուն ազգեցութիւնը . չեն ալ ժիստեր որ իրեննպատակն է կազմել , զարդացընել և կատարելագործել զմարդ . բայց այն որ կ'երեւայ թէ չեն գիտեր , և կամ թէ գիտեն ալնէ՝ կիսկատար միայն , այս է՝ որ այս նպատակիս հանելու համար , որ է դաստիարակութեան սեփական ու հական յատկութիւնը , մարդուս ամէն կարողութիւնները պէտք է կրօնական մեծարանօք մշակել , զարգացընել և ուժովընել՝ առանց զանցառութեան մը :

Չեն ըմբռներ որ մարդկային դաստիարակութիւնը՝ կը թուելու մարդուն նման պէտք է ըլլայ պարզ , մի , հաստատ ու ամբողջ :

Իրաւ որ մարդս Իմտուծմէ բան մը չէ ընդունած՝ որ դաստիարակութիւնը կարենայ վրան անհոգանալ . էակ մըն է արժանի ամէն տեսութեամք կը թուելու : Իրեն դաստիարակութեան ամբով ջութիւնը անոր կենացն ու հանդերձելցն նախախնամողական օրէնքն է : Իւրեմի չէ գիտութեամբ կամ անհոգու-

թեամբ զինքը զրկել ասկից՝ առանց մեծ եղեանառութեամբ իրեն դէմ մեղան չելու և զինքը մատնելու . բայց սակայն գրեթէ բնաւ քննութիւն ըլլար ոչ գործիքներուն , և ոչ կերպերուն , զորնք դաստիարակութիր կրնայ և պէտք է որ գործածէ այս մեծ գործողութիւնը առաջ տանելու և մեծարանօք ամբողջ իրեն գործքը կատարելու համար : Իսկէց է րը այնչափ ողբալի դաստիարակութիւններ կ'ըլլան , որոնք թշուառութիւն են աշակերտաց և միանգամայն նախատինք դաստիարակաց :

Ի՞այց հոս տեղս այնպիսի հարկաւոր խնդիրներ գէմերնիս կ'ելլան քննելու և լուծելու , որ պատշաճ կը սեպեմ մասնաւոր և մանրամասն քննութիւն ու ամբողջ գիրք մը ընծայել անոնց :

### ԲՆՈՒԹԻՒՆ

Հրահանգ . Զրուանք և Ափոխանք հասարակաց :

Ինցեալ գարնան մէջ էր , օր մը զրուած Բարելոնի նման քաղքէ մը , ազգասիրութեան և ազգատեցութեան , լուսոյ և խաւարի աղմուկներէն , կանգնման և կործանման անորոշ ջանքերէն ձանձրացած , և տեսակ տեսակ փորձերուն անյաջողութենէն տրտմածելայ սկսայ դէպ 'ի ծովեզերը երթալ , դար 'ի վեր տեղ մը , մաքուր և հանդարտ օդ ծծելու : Ի՞այց թէպէտ ալուրներս յառաջ , միտքս դեռ յետք կը նայեր . գեռ թողած քաղքիս յիշատակ ներովին լցուած էի . ինչպէս հոտաւոր տեղ մը կեցողը՝ լուցելով ալ գեռ իր հետը կը տանի տեղւոյն հոտը , այսպէս ես ալ տեղւոյն կրքերը : Իւ ինչպէս կարելի էր ասանկ չըլլալ , երբոր այն կրքերն արդէն իմսրտիս մէջն ալ տեղիք ունեին : Ի՞այց այս ալսուոյդ է , որ քանի որ յառաջ կ'երթայի , մոածմունքս կը սկսէր անօսրանալ , սիրտս թեթևնալ , և բաց օգուն ներդործութիւնը իմանալ , ինչուան որ հասայ ծովահայեաց

բարձրաւանդակին վրայ , և լայն ծառի մը տակ փոռւեցայ . պահ մը ծովը , պահ մը ցամաքը դիտելով , թմբութիւն մը առաւ զիս : Աւ երբոր նորէն արթընցայ , արևը տասը կանգուն շարժած տեսայ :

Դիխուս ջղերն ուժովցած , բայց հին ունակութեամբ պաշարուած՝ դարձեալ սկսայ հին խնդրոց վրայ մտածել , և ինքն իրենս խօսիլ և հառաչել . Այս ազգասիրութեամբ վառուած եմ , կ'ըսէի , Կ'ստուծոյ փառք նաև համեստ կեանք մը անցուցած . բոյց ինչ ջանք որ ըրի ազգիս և կամիմ օգտիս համար , զրեթէ պարապն ելան . չկրցայ գտնել անանկ հրահանք մը ( ուսմունք մը ) որ հասարակաց օգտակար և դիւրին ըլլայ . աշխատելին ձանձրացած՝ սկսայ զբօսանք մը ( զուարձութիւն մը ) բնտուել , և զդուայ հանգիստ և օգտակար բան մը . սիրտս դեռ պարապն է . կ'իմանամ որ ասիկայ սփոփանք մը ( միիթարութիւն մը ) կ'ուզէ , և այս շփոթած ժամանակիս և տեղւոյս մէջ՝ չեմ կարող գտնելու . մանաւանդ որ զուրիշներն ալ ինծի պէս կարօտ կը տեսնեմ : Այրելի բան է արդեօք գտնել անանկ հրահանք մը , անանկ զբօսանք մը , անանկ սփոփանք մը , որ ժամանակիս պարագայից մէջ դեղ մը դարման մը ըլլայ սրտիս և նմանեաց :

Լոյսպէս ըսելով երբոր գլուխս անդին դարձուցի , տեսայ որ իմ նստած ծառէս հինգ քայլ հեռու ուրիշ ծառի մը տակ մէկ ծերունի մը նստեր է , զոր առաջ տեսած չէի . և որովհետեւ աչուընիս իրարու հանդիպեցան , պէտք եղաւ որ բարեւ տամ . ան ալ ժամանակ մը բարեւ առաւ . երեսը նայեցայ , զուարթ կարմիր երես մը , լայն ձակատ՝ ձերմակ մազերով շրջանակած , աչուըներն վառվուն , կայտառ և հանդարտ . կարծես թէ մեր քաղքին մարդկանցմէ չէ . բայց ձակտին վրայ քանի մը խոր գեր կար , ուսկից կ'երեւար որ ժամանակին անցնելու ատենը քանի մը փորձանաց . հունտեր ալ ձգեր է այն երկայն ակօսներուն մէջ . թէպէտ և հանդարտութիւնը հիմա կը ծածկէր զանոնք : Իր բարեւն ու

ժափիտը և ասանկ պատկառելի կերպարանք մը՝ զիս քաշեցին քովը տարին . Հարցուցի խմացայ որ ինքն իմ գալէս առաջ ալ հոն է եղեր , բայց ես իմ մտածմանց մէջ բոնուած՝ զինքը չեմ տեսած . և ինքնիրենս խօսած ատենս՝ քանի մը բան լսեր է ծերը , և անոր համար կը ժապտէր : Ասկ ես ասկէ համարձակութիւն առած՝ շտկէ շիտակ բացի մտածմանքս և պատմեցի , և ինդրեցի որ ինքն եթէ իր երկայն կենաց փորձառութեամբն դիտէ դարման մը իմ պիտոյիցս՝ չզլանայ ինծմէ :

Դաերը մտադրութեամբ խօսքերս լսելին ետեւ , “ Դու քեզի և ազգիդ համար օգտակար և ամենուն ալ դիւրահաս հրահանգ , զբօսանք և սփոփանք կը բնտուես , լսաւ . Ես ալ երբեմն նոյնպէս բնտուելով՝ ահա գտեր եմ զայս , . . . . : Այս ըսելով՝ ձեռքը վեր վար և չորս դի պտըտցաց և լսեց պահ մը . միայն երբեմն երբեմն ասզիս անզին կը նայէր : Ես ալ զարմացած պաղած լսեցի , և չէի համարձակէր այս ըրածին մեկնութիւնը հարցընել . ինչուան որ ինքն ծերն լուութիւնը լուուծելով , հարցուց թէ “ Ի՞նչպէս կը գտնես այս հրահանգս , այս զբօսանքս , այս սփոփանքս : — Ոխոզութիւն ըրէ , ըսի , ես հոս բան չեմ տեսներ չեմ իմանար : — Ի՞նչպէս , ըսաւ ծերը տաք կերպով մը , գու բան չես տեսներ , բան չես իմանար . չես տեսներ այս ընդարձակ և ամենապատում բնութեան զիրքը , որ ամէն ուսմանց և կը թութեան սկիզբն է , և ամենուն համար ալ բաց և դիւրին կարդալի է . չես տեսներ այս մեծ զբօսարանը , ուր ամէն տեսակ դիտելու և զուարձանալու բան կայ . չես իմանար այս մեծ սփոփարանը , ուր ամէն սրտացաւի դեղ կայ , . . :

Այս խօսքերս անանկ ազգովութք մը զբուցեց ծերն , որ մեծ յօյս մը առի բնտուածս գտնելու . “ Այս , ստոյգ այդպէս պիտի ըլլայ , ըսի , բայց ես գեռանվարժ եմ , չեմ գիտեր ինչպէս կարելի է իմ բնտուածներս գտնել այդ բնութենէն , որ զմեզ կը պատէ միշտ : Վաղաչեմ սովորեցու՝ ինչ է այս բնու-

թեան զօրութիւնը , ի՞նչ չափ է , և ի՞նչպէս պէտք է օգտուիլ , : Այս ատեն ծերունին շտկուեցաւ , աւելի ծանր և վայելուչ կերպ մը առնելով , սկսաւ անանկ տիրական և ախորժ ձայնով մը ըսել , որ աւելի սրտովքան թէ ականջով կը լսէի :

“ Ինութիւն է ինչ որ կը տեսնես , և ինչ որ տեսածէդ կը զգաս . դու ալ բնութիւնն ալ ստեղծուած էք Աքար չէն , որ ձեր մէջ զարմանալի կապ մը դրեր է . այս աչեղ ընդարձակ բնութիւնն որ տեսած և չտեսած տիեզերքդ կը բովանդակէ , կէտ մ'է ստեղծողին առջեւ . մարդս ալ կէտ մ'է բնութեան մէջ . բայց բնութեան տիրող կէտն է . ” Կացուցեր զմարդ ’ի վերայ ամենայն ձեռակերտացքոց . զամենայն ինչ հնագանդ արարեր ’ի ներքոյ ոտից նորա „ , վկայեց աստուածատես և խոր բնազնին մարդարէն Դաւիթ : Ինութեան տէր է մարդս , բայց ոչ բռնաւոր . մէկ մասին իշխանաբար կը հրամայէ՝ իրեն պիտոյիցը ծառայեցընելու , մէկալ մասին մտօք կ’իշխէ , անոնց օրէնքները քննելով կամ վրանին զուարձանալով . երկրիս վրայ բուսած թուփը կը կտրէ , կը վառէ իրեն տաքութեան և լուսոյ տեղ . երկնքի երեսի անհաս աստղը՝ նշան կը դնէ իր ճամբորդութեանցը , և հեռացած տանը վրայ , որուն ներքեւ իր կարօտ ընտանիքն իրեն կը սպասեն , և պատուհանէն նոյն աստղը կը դիտեն հազարաւոր մղոններով հեռու : Ինութիւնը մարդուս ամէն կարօտութիւնը լեցընելու համար է . բայց որովհետե մարդս ինքն իր բնութեան մէջ տժգոհութիւն իմացաւ կամ հնարեց , իրեն համար բնութեան օրէնքներն ալ այլայեցան . կիրք և տգիտութիւն այն պէս ապականեցին մարդուն բնութիւնը , որ արտաքին բնութեան ուժը , զուարձութիւնը , օգուտները՝ սկսան տկար կերպով ազդելիրեն : Այնչափ որ հիմա շատ հեղ զատոնք իմանալու համար՝ կը ստիպուիմք մտաց բաղադրեալ ջանից դիմել , երեւակայութեան օգնութիւնը ուզել , և անոր անհաս աստեն տարակոյս չկայ , որ ոչ միայն զբոսանք և հրահանգ՝ այլ և սփոփանք կը գտնէ ’ի բնութեան , և ամէն կարօտը հոն կ’առնու :

խակ զոյներովը՝ խառնել և երթեմն խառնակել պարզ և գեղեցիկ բնութիւնը : Բայց ի՞նչ շահ . այնչափ շատ են այս կրից և տգիտութեան հիւանդներն , որ գրեթէ առանց այսպիսի հնարքի մը չեն կարող բնութիւնը ճանչնալ , օգտուիլ և զուարձանալ : Ուրեմն այսպիսեաց համար պէտք է քիչ մը բանաստեղծութեան ուժը խառնել ’ի ծանօթութիւն բնութեան . բայց չափով և զգուշութեամբ . վասն զի ատիկայ չէ դեղը , հապա դեղի հետ խառնած անոյշ նիւթը , որով տկարք և տղայք կը յօժարին դեղը խմելու . հիմակուան բուն դեղն է գիտութիւն :

“ Ինութիւն առերեւոյթ բան մը չէ , հապա իսկ է , խոր է . այս իսկութեան այս խորութեան մէջ թափանցողը՝ գիտութիւնն է . բանսստեղծութիւնը միայն արտաքին քողը կը վերցընէ . բայց երբոր մէկտեղ միանան ասոնք , բնութիւնն իմանալի և զուարձալի կ’ըլլայ . ասոր համար իմաստուն մարդը իր սենեկին մէջ ալ կրնայ բնութեան վրայ մտածել և զուարձանալ . իսկ տիմարն ինչուան որ ացքն առնող երեւոյթ մը չտեսնէ՝ չկրնար զուարձանալ , շուտով ալ կը կորսընցընէ զուարձութիւնը : Բայց բնութիւնը տիրապէս ճանչնալու և վայելելու համար՝ բաւական չէ անոր ըստ ինքեան ինչ ըլլալը գիտնան , հապա ճանչնալու է անոր մեզի հետ ունեցած առընչութիւնները կամ կապերն ալ : Այրբոր միտքը այսպէս ետելէ կ’ըլլայ բընութեան , իրեն ուզած հրահանգն և զբոսանքն կը գտնէ , որով և կը զօրանայ և կը սկսի իր արարչաղիր տէրութիւնը ձեռք բերել բնութեան վրայ , բնութեան տարածութիւնը յինքը բովանդակել , և անով բնութեան Տէրն ալ բազմեցընել սրտին մէջ . այն ատեն տարակոյս չկայ , որ ոչ միայն զբոսանք և հրահանգ՝ այլ և սփոփանք կը գտնէ ’ի բնութեան , և ամէն կարօտը հոն կ’առնու :

“ Խմաստնոց մէջ ամենէն երեւելիներէն մէկն , և ամենէն ճարտարախոսն , Խիկերոն՝ աղեկ հասկընալով կ’ըսէր .

“ Ակայ ուսմանց մէջ զուարձալի մաս  
,, մը քան զայն , որ մեզի զննել կու տայ  
,, բնութեան ընդարձակութիւնը , և  
,, անով մեծոգիութիւն մը սովորեցընե-  
,, լով մոքերնիս մթութենէ դուրս կը  
,, հանէ „ : Այս մեծ մարդս՝ ըսածին  
փորձն ալ ստուգապէս ցըցուց . իր մեծ  
հանձարովը , ձարտաֆան լեզուովն և  
փառասէր ոգւովն՝ անհուն հարստու-  
թիւն դիզեր էր . անոնցմով Խտալիոյ  
ամէն գեղեցիկ կողմերը՝ ագարակներ  
գներ էր , ուր կ'երթար զուարձանալու  
և մտածելու . և երբոր դարձեալ կամ  
հարկը կամ փառքը զինքը ձգէր Հռով-  
մայ ատեանները , նաև հօն զամենքը իր  
լեզուին գերի ըրած ատենն ալ , “ Վ՛չ ,  
,, Երբ պիտի ըլլայ , կը հառաջէր , որ Ի-  
,, տալիոյ աջուկներն , իմ սիրուն գիւղիկ  
,, ներս տեսնեմ „ . Cur ocellos Italiae,  
villulas meas non video ? Այս հառա-  
շանքներէն ետև 1,900 տարի անցեր են .  
և այս օրուան օրս ձամբորդ չկայ որ  
Հռոմ երթայ , ու այց չելլայ Խիկերո-  
նի ամենէն անուանի ագարակին , Տուս-  
կուլնի , որ հիմա Ջրասկաղի աւա-  
նին սահմանն է . հօն ձարտարութեան  
կանգնած զբոսարանքն հողու հաւա-  
սար են , հողէն ալցած անցեր են , քա-  
նի մը սեանց և քարանց կտոր դուրս  
թողած : Իս ալ անցած եմ այն տեղէն .  
Խիկերոնի անունն ալ չէր մնացած իր  
զուարձարանին նշխարացը վրայ . բայց  
դեռ տեղոյն մաքուր օդը , կապոյտ եր-  
կինքը , կանանց երկիրը , առոյգ զուար-  
թութիւնը , և Խիկերոնի հասակակից  
ծաղկըներուն թուներն , հառաջել կու  
տան անանկ տեղուանքէ բաժնուողին :

,, Ակ երեցած բարձր միտք մը , խոր  
սիրտ մը , որ այս բնութեան անզգայ  
ըլլայ . և շատ երեւելի մարդիկ , թէ որ  
ընդհանուր բնութեան վրայ չէ , գոնէ  
անոր առարկայից ոմանց վրայ մասնաւոր  
զմայլմունք մը , սէր մը , մտածմունք մը  
ձգէր են , և ոմանք ինչուան մոլութեան  
տարեր են այն զգացմունքը : Պրեթէ  
ամէն փիլիսոփայից դրութեանց սկիզբը  
բնութեան վարկածներն են . ամէն բա-  
նաստեղծից առած և տուած ոգին՝

բնութէն է . ամենէն ախորժելի գրքեր՝  
բնութեաննկարագիրներն են . անոր հա-  
մար չէ որ այնպէս ստէպ և զուարձու-  
թեամբ կը կարդացուին (Խոպենսոններ ,  
Պօղև Ա իրգինիաներ , Ճղիսաբեթներ ,  
Դալաններ , և այլն . մարդկային կենաց  
դիպուածք և փորձանք՝ բնութեան պէս-  
պէս տեսարանաց հետ խառնած , մեր  
կորուսած և հիմկուվիճակը իրարու հետ  
խառնելով մը՝ զմեզ կը յափշտակեն .  
անոնց մէջ յիշուած կենաց գէպքերն թէ  
որ չորս պատերու մէջ հանդիպէին չէին  
կարդացուեր , նոր և սրտառուչ դի-  
պուածները չէին ըլլար , և այն գրքերը  
չէին կրնար ալ գրուիլ . որով ըսել է ,  
թէ բնութիւնն է որ մարդուս կենաց  
գէպքերն ալ կը սփոփէ , կը բարեխառ-  
նէ , և իրմէ վեր ուժէ մը եկած փոր-  
ձանքներն ալ իր անուշ տիրութեան  
զարդերովը պատած՝ մեզի սրտառուչ  
կ'ընէ :

,, Ակ թէ միայն բարձր և կիրթ միտք  
կը զգան և կը զուարձանան ասոնցմով ,  
հապա նաև անկիրթք և տգէտք . ըսել  
է որ բնութիւնն ասոնց վրայ ալ կ'ազդէ  
ուժով . բնութիւնը ամենուն համար ալ  
դիւրին գիտութիւն մ'է . բնութիւնը  
ամենէն առջի կրթող և հրահանգողն  
է . ամէն գիտութեանց այբուբենն է ,  
ամէն դժարութեանց գիւրացընողն է :  
Ո՞վ կայ որ արևուն ելլալու և մոնելու  
ատեն նայի պարզ երկնքի մը վրայ և ը-  
զուարձանայ . ո՞վ մէկ վազուկ ջրոյ մը  
քարի եզերք նստած՝ լուռ ախորժանօք  
երկայն ատեն չնայի . ո՞վ յանկարծ ծո-  
վուն կապոյտ ընդարձակութիւնը տես-  
նայ՝ և սիրտը անոր ալիքներուն հետ  
չելլայ չինջնայ . ո՞վ գարնանային նորա-  
բոյս նորածաղիկ դաշտի մը մէջ՝ հան-  
գարտ և հին վայեկք մը չզգայ „ : . . .